
ՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՐԱՐԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԱՐԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Արարականի հայության ելքը և վայ:

Արարականի հայության ուշ ելքերն պատճեն է անդհակառակն կանուխ ելքերն թէ բարոյական և թէ քնական օգուտները շատ աղեկ կը նկարագրէ գերմանացի մատենազրին մէկը առ խօսքերովս . “ Զափէն աւելի անկողնի մէջ պառկին ու քնանալը ոչ միայն թուլութիւն կը բերէ մարդուս մարմնոյն և հոգւոյն , հապա նաև շատ տեսակ հիւանդութեանց պատճառ կ'ըլլայ որ զղացաւութեան՝ անունով ինչուան՝ ի մահ զմարդը կը տանջեն : Առ որովհետեւ աս տեսակ հիւանդութեց պատճառը շատ անգամ անիմանալի կ'ըլլայ , և ուրիշ գեղերը օգուտ չեն ըներ , անոր համար անոնց բուն պատճառը շատ քնանալը կ'երենայ . վասն զի աս հիւանդութեանց պատճառը մարմնոյն տկարանալն է , որով հոգին կամ միտքն ալ կը թուլնայ , ու մարդս ինչուան՝ ի մահ զանազան ցաւերու մէջ կ'իյնայ : Աւտի մեծ փոյթ պիտի ունենան ծընողք որ իրենց որդիկը քանի որ պտտիկ են՝ մասնաւոր զգուշութիւններով պահին զիրենք այսպիսի վտանգներէ : Առ թէպէտ շատին անհաւատալի և թերեւս անկարելի ալ երենայ աս ըսածս , բայց աս իրենց տարակոյսը բժշկութե փորձերուն դէմ չկրնար զօրել : Ա ասն զի ուրիշ շատ հիւանդութիւններ ալ կան որ առաջուց ամեններն չեն խմացրներ իրենց մօտենալը :

“ Արդեօք ինչեն է որ մեր նախնիքը չեն գանգատեր աս տեսակ հիւանդութեան վրայ մեզի պէս , և ասկէ քանի մը հարիւր տարի առաջ գրուած գրքերէն մէկուն մէջ ալ չենք կարդար զղացաւի վրայ բան մը : Տարակոյս չկայ որ

1 Այսիւ հասեւուց :

զեղիսութիւնն ալ որ մեր ատենները աւելի շատցած է՝ աս տեսակ հիւանդութեանց պատճառ կրնայ ըլլալ բայց ես կարծեմ թէ անկից աւելի գլխաւոր պատճառ՝ անկողնի մէջ երկար ատեն և անօգուտ տեղը պառկին է : Ո՞եր նախնիքը առաւտօտուան ժամը 4th (ըստ եւրոպացոց) կ'ելլէին անկողինեն , ուր ընդհակառակն իրենց խորթացեալ զաւակները ինչուան ութը ինը և ալ աւելի անկողիններնեն չեն ելլեր . ասով հարկաւ իրենց ջղերը կը թուլնան , կը կորսընցըննեն իրենց առածգական ոյժը , միտքն ալ իր ժրութիւնը , որով մարդս դիւրաւ կ'իյնայ մելամաղձոտութեան մէջ :

“ Ը էյն անունով երևելի բժիշկը կ'ըսէր թէ տկար կազմուածք ունեցող կամ ընթերցասէր և մտածող մարդու մը համար երկայն ատեն անկողնին մէջ պառկելէն աւելի փսասակար բան չկայ : Ա ասն զի ան մէկ դիէն մէկալ դին դառնաները , ան շարունակ յօրաննեն ու ձգտինները , բացուիլ ու գոցուինները , հարկաւ հիւթերը կ'ապականնեն , անդամները կը թուլցըննեն , ու բոլոր մարմինը կը տկարացըննեն՝ երբոր մէկը բաւական քնացած ու քունը առած ըլլայ : Ան արտաքին մաքուր օդը որ կը ծծենք ու մեր մարմնոյն կը դպչի անկողինեն ելած ատեննիս՝ պաղ ջրով լուացուելուն օգուտներն ունի . անով հիւթերը աւելի շուտ շրջան կ'ընեն ու աւելի կը մաքրուին , մարմնոյն անդամններն ալ աւելի կը զօրանան ու կը հաստատուին . ընդհակառակն չափէ դուրս տաքութք կը ցնդին հիւթերը . և աս բանիս ապացոյց է ախորժակը , որով կանուխ ելլողը ինչուան անօթութիւն ալ կը զգայ :

“ Ը ատ քնանալուն կամ թէ արթուն պառկելուն մէկ փսամն ալ ասէ , ինչպէս կը հաստատէ Ուիզլի բժիշկը , որ մարդուս ազքին տեսողական ջըղերը կը տկարացընէ , որով մարդս սաստիկ կարծատես կ'ըլլայ : Աս ալ երբոր դեռ պատանի էի՝ աչքերս երթալով տկարացան . իսկ երբոր սկսայ ամէն օր

շատ կանուխ ելլել առաւօտները , տասը տասուերկու տարուան մէջ ազուրներս զօրացան ու սրացան :

„ Անավիլտ անունով երևելի անգղիացի օրէնսդէտը , շատ ծերերու ապրելուն կերպը քննելով՝ տեսեր է որ ինչուան խոր ծերութիւն հասնողներն ընդհանրապէս անոնք են որ առաւօտները կանուխ կ'ելեն եղեր . աս նիւթական ասլացոյցը ուրիշ ամէն պատճառներէ լաւ կը հաստատէ մեր խօսքը :

„ Ֆիլիփ անունով անգղիացի բրժիշկն ալ իր գրուածքներէն մէկուն մէջ կը հաստատէ թէ թէպէտ առջի իրիկուրնէ կանուխ պառկիլը օգտակարքան է տկար մարդկանց , բայց անկողնի մէջ ալ երկայն ատեն պառկիլը շատ վնասակար է : ԱՌուզես նէ փորձի համարքանի մը օր սովորականէն մէկ կամ երկու ժամ աւելի կանուխ ելիր , կը տեսնես որ ան օրերը նոր զօրութիւն մը՝ նոր ոյժ մը կ'առնուս , որ ուրիշ բանով չէիր կրնար ստանալ : Անոնք որ սաստիկ տկար չեն՝ պէտք է որ արթըննախուն պէս առանց դանդաղելու մէկէն անկողնէն ելեն . և թէպէտ առջի բերան ծանր կուգայ իրենց , որովհետեւ տկարը առողջէն աւելի քունի կարօտէ , բայց այնպիսիներուն երկրորդ իրիկուան քունը աւելի խորունկ ու անոյշ կ'ըլլայ : Երկար ատեն անկողնի մէջ մնալը ոչ միայն վնասակար ու թուլքընող է , հապա նաև ժամանակին անգին մէկ կտորին կորուստ . որ եթէ ան ատենը մարդու շարժմամբ անցընէր՝ առողջութիւնը շատ աւելի կը զօրանար :

„ Անոնք որ առջի իրիկուրնէ կանուխկեկ անկողնն կը մտնեն ու առաւօտն ալ կանուխ կ'ելեն , առողջ , հարուստ և իմաստուն կ'ըլլան կ'ըսէ Փրանքլին : Արդկային կենաց ամէն թշուառութեանց և ինչուան կենացը կարծընալուն ալ պատճառը ծուլութին ու անհոգութիւնն է , որ սաստիկ աշխատանքներէն ալ աւելի մարդու կը փրձացընէ :

„ ԱՌեծամեծ մարդիկ ամէնքն ալ գիշերուան մէկ քանի ժամը միայն քնով

կ'անցընէին , ու հարկաւորէն աւելի ոչ երբէք կը քնանային . ասանկով իրենց կենաց մէկ մասն ալ վաստըկեցան : Արդս խիստ քիչ քունի կարօտութին ունի , և աս պատճառաւ շատ քնացողները ապուշ կ'ըլլան կ'ըսէր | ոք փիլսովիան :

„ Փոնթընէլ գաղղիացին որ ինչուան 100 տարի ապրեցաւ , ամէն իրիկուն ժամը ցեն կը պառկէր , առաւօտներն ալ նուն կ'ելլէր , և ինչուան կերակուրին ատենը կ'աշխատէր , այսինքն ինչուան կէսօրուընէ Զ կամ Յ ժամ վերջը . իսկ վեցէն ետքը կը հանգէր ինչուան իրիկուն՝ կէս մը առանձին պարտելով , կէս մըն ալ երևելի մարդկանց հետ տեսնուելով :

„ ԱՌեծ բարիք կ'ընէն մայրերը իրենց որդւոցը՝ թէ որ զանոնք տղայական հասակէն վարժեցընէն առաւօտները կանուխ ելլելու . անով անոնց առողջութիւնը կը զօրանայ , աշխատասիրութիւնը կը քաղցրանայ , զուարթութիւննին կ'աւելնայ , մնտերնին ալ ամէն տեսակ կրթութիւն առնելու կը սրուի , շատ տեսակ օգտակար բաներու դիւրաւ տեղեակ կ'ըլլան , և անով աշխարհիս մէջ կեանքերնին լաւ կերպով կ'անցընէն : Աւստի անփոյթ պէտք չէ ըլլալ զիրենքը առաւօտները կանուխ արթընցընէլու , իրիկունն ալ կանուխկեկ քնացընէլու :

„ ԱՌիտոն անգղիացի հռչակաւորքանաստեղծը ձմեռն ամէն օր հասարակաց զանգակը զգարկած կ'ելլէ եղեր , իսկ ամառը թուզուններուն հետ մէկտեղ կամ քիչ մը ետքը , և կը սկսի եղեր երևելի հեղինակաց զըքեր կարդալ կամ կարդացընէլ ինչուան որ կամ ուշադրութիւնը յոգնէր , և կամ յիշողութիւնը լեցուէր երևելի դիպուածներով . անկէ վերջը կը սկսէր օգտակար աշխատութեանց հետ ըլլալ . ասով հաստատուն պահեց միշտ իր առողջութիւնը և կազմուածքը :

„ ԱՌեծն Շեղերիկոս առաջ սաստիկ քնութէ եղեր . բայց 1747ին երբոր թագաւորեց , հրամանեց իր սենեկապէտին

որ ամէն առտու ժամը 4^{եւ} զինքը արթընցընէ . և որովհետեւ անով ալ չէր կրնար ելլէլ, պատուիրեց որ արթննալուն պէս՝ երեսին վրայ թրջած լաթմը կամ ուրիշ բան մը ձգէն, ինչուան որ կամաց կամաց վարժեցաւ կանուխ ելլէլու :

„ Վանթ գերմանացի փիլիսոփան միշտ ժամը 5^{եւ} կ'ելլէր, և անկողինը բոյն հիւանդութեանց կ'անուանէր :

„ Ուրբ գրոց մէջն ալշատ տեղ կանուխ ելլէլուն օգուտները և ուշ ելլէլուն վասները կը նկարազրուին . ինչպէս Աղոյոմնն Առակաց գրքին մէջ կ'ըսէ . „ Անչեւ ցերբ յորսայսեալ կաս, ով վատ, կամ Երբ ՚ի քնոյ զարթիցես . փոքր մի ննջիցես, փոքր մի նստիցիս, փոքր մի նիրհիցես, փոքր մի հանգուցանիցես զձեռն քո ՚ի վերայ լանջաց : Ապա հասանիցէ ՚ի վերայ քո իբրև ըզչար ուղեոր տնանկութիւն, և կարտութիւն իբրև զժիր սուրհանդակ , „ :

„ Աէկ խօսքով, մարդուս կենաց պատուական դրամագլուխը մի միայն իր անցուցած ժամանակին է . ան մարդը միայն շատ և երկայն ապրող կը սեպուի՝ ով որ իր ժամանակը ամենւին պարապ և անպտուղչանցըներ . ըսել է թէ ով որ իր բոլոր կենացը երրորդ մասը հազիւ քունի համար կը կորսընցընէ :

ԱՐՈՒԵՍՏ ՊԱՅՑԱՐՈՒԹԵԱՆ

ԳԼՈՒԽ Բ .

Չէ պահողներու հարէաւոր գիտնալէ :

Չէ պահողները պէտք է անանկ ձի առնեն՝ որ սրտերնին փակչի . վասն զի մարդս սիրած բանին աղէկ ինամ կ'ընէ . և ձին ալ աղէկ ինամուսէր կ'ուզէ :

Արքափ որ քաղցր և անուշ վարուխս հետը, այնչափ կ'ուրախանայ և մարմալ կը գիրանայ . բարկութիւն ու հայհոյանք չուղեր, շուտով կ'իմանայ սիրտը կը նեղի, մարմնովալ կը հալի :

Ուստի աղէկ տեսակ ձի պահող մեծերը արաբացի ձիապան կը պահէն, որոնք թէ որ նեղսիրտ բնութիւն չունենան նէ՝ սիրով ու անուշութեամբ կը վարուին հետը, սուլելով՝ խաղ կանչելով գարման կ'ընէն, և ուրիշ բաներուն ալ աղէկ ուշադիր կ'ըլլան :

Այնպէս բուլղար ձիապաններն ալ ձիու աղէկ կը նային, թէ և խիստ ալ կը վարուին :

Ձին աշխոյժ կենդանի է, երգերու ու նուագարաններու ձայները կը սիրէ, խաղալ կը սկսի, հանդէմներու մէջ կ'ուրախանայ՝ որպէս թէ ինքն է որ կը փառաւորուի, բայց տիրոջը փառաւորութեանը համար կ'ընէ :

Շատերը ձի կ'առնեն, ու թէ որ անով բաղդաւորութեան մը համնին նէ՝ ալ ձեռքէ չեն հաներ :

Շատերն ալ մեծ ուշադրութիւն կ'ընեն առած կենդանիներուն գոյներուն, վասն զի կը կարծեն թէ ոմանց աս գոյն կենդանին՝ ոմանց ալ ան գոյն կենդանին աղէկ կուգայ : Ասոր վրայ արտառոց պատմութիւն մը ընեմ, որ փորձ ընողները իբրև Ճմարիտ պատմեցին ինծի՝ : Վէօթահեայէն Ուշագ երթալու Ճամբուն վրայ Ճէվրէնտին մօտ աչք մը ջուր կը պղպջայ, բայց դարձեալ իր մէջը անյայտ կ'ըլլայ : Ունէ որ մէկը ուղենայ գիտնալթէ ինչ գոյն ձի կրնայ իրեն բանին գալ, Ճերմակ թաշկինակի մը ծայրը հանկուրց կ'ընէ, ան ջրին աչքին մէջը կը կախէ, կէս ժամէն ետեւ կը հանէ, հանկուրցը կը քակէ եղեր, մէջը մազ մը կը գտնէ, ան մազը ինչ գոյն է նէ՝ ան գունով կենդանին իրեն օգտակար կ'ըլլայ կ'ըսեն :

Աս իրաւ է որ կերպ կերպ գոյն ունեցող ձիերը զատ զատ ալ բնութիւն կ'ունենան : Ասոր համար կ'ըսեն տաճկերէն . Անմաս ալ, սամ եալընը, պին քօռույտ, պէս լէ գըսը . գուլը ակէմ պէտք իրաւ, կը եր եալը գուլընը սիյահ օլս :

Աշխէտ՝ ձիերուն մէջը աղէկը հա-

¹ Ասոր նման աւելորդապաշտութեանց վրայ ուրիշ անդամ կը խօսինք :

² Աւ :